

կռուի մը հաւանականութիւնն անխուսափելի կ'երենար : Բարեկարդութեան կուսակիցք զեռ ուրիշ շատ միզոայլ եօղներ գնած էին : Ընկերական հասարակապետութե զօրավարք ալ Բլաս Վանտոմի և Քաղաքական Պալատին պատնէշներն ալ աւելի ամրացընելու հետ կ'ըլլային :

Քանի մը թաղական պաշտօնեայք և Աէնի վեց նուիրակը միաքերնին որոշեցին ամենայն միջոցներով աշխատիլ քաղաքական պատերազմը խափանելու համար : Ուստի յանձն առին որ ընտրութիւններն անմիջապէս ըլլուին, և քաղաքացիներն հրաւիրեցին որ բազմութեամբ քուէարկութեանց տեղերը փութան :

Եւ այսպէս մինչդեռ Աէսէ ծովապետն իր յայտարարութեամբը կ'ըսէր թէ թաղապետաց հետ համաձայն է, նոյն այն թաղապետք այս իրենց յայտարարութիւնը կը հրատարակէին, որով իրենք Յանձնաժողովին հետ կը համաձայնէին :

ԳԱՂՂԱԿԱՆ ՀԱՍՏԱԿԱՎԵՏՈՒԹԻՒՆ

Ազատուրիւն, Հարասարուրիւն, Եղբայրակցուրիւն, Արդարուրիւն :

« Բարիզու նուիրակը, թաղապետք և անոնց ձեռնտու ընտրեալք որ իրենց շրջանակներուն թաղապետութեց մէջ դարձեալ հաստատուեցան, և ազգային պահանորդաց կեդրոնական դաշնակից Յանձնաժողովին անդամիք, համոզուած ըլլալով որ քաղաքական պատերազմը և Բարիզու մէջ արիւնհեղութիւնը խափանելու, և նաև մի և նոյն ատեն Հասարակապետութիւնը ամրացընելու մէկ հատիկ միջոցը՝ անմիջապէս ընտրութեանց ձեռք զարնելն է, վաղը՝ կիրակի օր զրոյր քաղաքացիս ընտրողական ժողովատեղիները կը հրաւիրեն :

« Բարիզու քաղաքացիք, կրնան ըմբռունել որ արդի պարագայից մէջ հայրենասիրութիւնը կը բռնադատէ զիրենք որ տմենիքը քուէարկութեան եր-

թան, որպէս զի ըլլալիք ընտրութիւններն այն ստոյդ երևոյթն ունենան, որ միայն կարող է քաղքին խաղաղութիւնն ապահովելու :

Կեցցէ՛ Հասարակապետուրիւն :

(Սուրագրուրիւնք Բարիզ գտնուող Սէնի հինգ ներկայացուցչաց, և բարապետաց և անոնց օգնականներուն :

ՊՐԱՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ

(Տես Երես 238 :)

Մինչդեռ զով հով մը զէպ'ի խաղաղ յուրերու մէջ կը մղէր զնաւը, սպանիացի զրօշով ուրիշ երկկայմ մ'ալ տեսնուեցաւ հեռուէն : Անդղիացի նաւապետը որ հրաման ունէր ծովական տեսչութենէն Ավրիկեցւոց հետ վաճառականութեան պատշաճ դաշինքը պտանջելու, պոռաց իր փողովը նաւուն . անիկայ յանցաւոր սեպելով ինքզինքը ամեննեին չէր պատասխաներ, ոյլ Ովկիանու տարածութեանը վրայ՝ բոլոր առագաստները բացած կը փախչէր, նման վախկոտ գողի որ յանցանքը յայտնուելով զեռ կը յուսայ աղատիլ : Եռակայմ նաւը վազեց անոր վրայ . սեամորթ զերեաց նաւ մ'էր : Այս նոր տեսարանը ամենէն աւելի ահաւորը եղաւ Պրահմային համար . ամեննեին իր երեաւկայութիւնը այն աստիճանի անարգ մը երազած չէր : Մարդիկ տեսաւ որ մարդկանց հետ ինչպէս նուաստ կենդանուոյ հետ այնպէս կը վարուին, առանց անոնց նեղութիւնները զգալու, և առանց անոնց աղաղակացը մտիկ գնելու : Նաւապետին հետ միջնայարկը իջաւ, և ինչ տեսնայ :

Երկայն օրահ մը՝ ապակեայ սկաւառակներով առաստաղէն աղօտ մը լուսաւորուած . տեսակ մը գարշահոտ այրի կը նմանէր, որուն մէջ երկու հարիւր հողի անշարժ և մերկ կը կենային . այն-

պիսի կոշտ շղթայներով անոնց հիւծեալ անդամները կը կապէին, որ մէկէն կը սկսէին այն զոհերը փարատել. վասն զի չարեաց մասնակից անփոյթ արհեստաւորը ամեննեին զանոնք յղկած չէր: Սակայն այն սև դէմքերը տիսրութենէ աւելի բան մը կը յայտնէին: Նաւուն միջնայարկին խորերէն սպիտակ աչքեր, որոնց պայծառութիւնը կարծես թէ կը փայլատակէր աղջամղջին մէջ, կատաղութեամբ կը շարժէին, որովհետև թշնամի թշնամոյ քով հանդիպած էր. և գոնէ հօր մը քով իր որդւյն սպանիչը գնելէն կը զգուշանային: Հարկաւ այս անարդ տուրեառն՝ յաւիտենական կորիւներ կը նորոգէ. կորիւներն ալ գերութեան պատճառաւ այն, պիսի զիրար ատող անձինքներ կը մօտեցընեն մէկմէկու, որ թերես բնաւ պէտք չէին տեսնուիլ իրարու:

« Նայէ, ըսաւ Նարա-Մունի, նաւապետին, նայէ սա մեծ ճերմակ աչքերը, որք ցաւօք դէպ 'ի խորշին ծայրը կը նային: — Ատիկայ բան չէ, ըսաւ Սենեկալցի մը, հասկընալով անոնց խօսակցութիւը որ քիչմը անդղիերէն դիտէր, ատիկայ բան չէ, և ամպօն է որ իր եղբօրը մեռնիլը կը տեսնայ, ինչպէս երէկ ալ իր որդւոյն հոգին աւանդելը տեսաւ: — Սոսկալի խորդալ մը յանկարծ խորշին մէջ տարածուեցաւ. իմացուց իրենց թէ մարդ մը մեռաւ. բայց անոր ետեսէն աւելի սոսկալի քրքիջ մը յաջորդեց. մարդ մ'էր որ գերութենէն խենդեցած ըլլալով կը խնտար իր բարեկամին աղատելուն վրայ:

— Աղէկ, աղէկ Ֆէլլան, ըսաւ Սենեկալցին, կ'երեայ թէ դուն քու ողորմելի խելքդ կորուսեր ես, մեռնիլը երջան կութիւն կը համարիս. քեզի հաճոյ է կարծեմ այսպիսի ճամբորդութիւն մը. այնպէս չէ: —

Դարձեալ տիսուր լրութիւն մը չորս կողմը պատեց: Հեռանանք ասկից, ըսաւ Նարա-Մունի, չէի կարծեր որ մարդս մարդու կարենաց այսպիսի տեսարան մը տալ:

— Կարելի է որ ատկէ շարաչարն ըլլայ, ըսաւ նաւապետն, եկ իմ ետեսէս: Միջնայարկին ուրիշ բաժանման մէջ մտան. այս նոր այրին մէջ ալեաց բախիւնը հազարաւոր նուաղ հառաջանաց հետ կը խառնուէր, յուղեալ և խառն'ի խուռն կոյտէ մը անյօդ և միջակտուր բառեր կ'ելլէին. կ'երեար թէ շարժելու բաւական տեղ չունէին. կանայք, աղջրկունք, տղայք, այնպէս դիզուած էին՝ ինչպէս վաճառանոց տարուող ոչխարները: Երբ օտարականները հոն մտան ցաւալի աղաղակ մ'է ելաւ. մատաղ աղջիկներ մէկմէկու գրկուեցան. արդէն ոմանք մէյմը հանդիպած էին իրենց. այս երկրորդ այցելութիւը զիրենք սաստիկ կ'ամցցնէր. տղայք օդին պակսութենէն սաստիկ նուաղած չկրցան ոսքի վրայ կանզնիլ: Մարդ կ'ուզէին լալ, տառապանքը արցունքնին ցամքեցուցեր էր. տեսան որ կին մը իր տղան ծոցին մօտեցուց, ուր կաթ չէր մնացեր. քանի մը վայրկեան վերջը տղան անոր համբոյրներուն ալ չէր պատասխաներ. մեռած էր:

Նարա-Մունի երբ դարձեալ նաւուն վրայ ելաւ՝ այս խօսքս միայն ըսաւ. « Այս տեսարանս սոսկալի է բայց ալ աւելի ահաւորը կայ. և մարդիկ են զոր առանց խղճի և անդթաբար աշխարհիս դիմաց կը բանան: Ո'վ Աստուած իմ, հրաշք մը չես ըներ. գէթ սիրտ մը տուր ուրիշ մարդկանց նման »: Նաւապետը փոխեց ճամբան և նաւը դէպ 'ի Սիէրրա-Լիոնէ ուղղեց, ուր նաւաստիք օրինաց ամենայն խստութեամբը դատուեցան: Վեց շաբաթ վերջը՝ Պրահմանը Պրազիլի ափունքը կը գտնուէր, Ֆէլլնամպուքոյ գեղեցիկ քաղքին առնե, ուսկից բամպակ պիտի բեռնէին:

Նարա-Մունի այս նոր աշխարհներուն բարեբերութեան և գեղեցկութելը զարմացաւ. բան մը միայն զինքը վրշտացուց, այսինքն ստրկութիւնը. իմացաւ որ այս բանս այն ատեն պիտի դադրի՛ երբ մարդիկ եւրոպական զբքի մը մէջ իրեն կարդացած առածին հաւանին.

Գերւոյն աշխատանքը իմաստ շատ նուազ է քան աղաս մարդունը, և երկուքին սպառածն ալ հաւասար է:

Որովհետեւ Պրահմանը միշտ ժողովրդոց իմաստութիւնը փնտուելու ետևէ էր, դիմեց երկրին բնակչաց շատերուն. ամենքն ալ զինքը ծեր դադթականի մը ուղղեցին, որ գեղէն շատ հեռու անտառ ոի մէջ ածու մը մշակելով կը բնակէր. ինչպէս որ շատ անգամ կը պատահի այն երկիրներուն մէջ, ուր ճարտարութեան սքանչելիքն՝ գեռ չաշխատուած բնութեան վայրենի մեծութեանց քով կանգուն կը տեսնուին:

Ծեր հողագործը զՊրահման շատ սիրով ընդունեցաւ. վասն զի գաղտնի և սրտաշարժ դաշնակցութիւն մը կայ իմաստութիւնը փնտուղին և բնութիւնը մշակողին մէջ:

« Իմ երիտասարդութեանս ատեն, ըստ անոր, շատ ճամբորդութիւն ըրած եմ քեզի պէս աշխարհքէ աշխարհք շրջելով և զիտութիւններ փնտուելով, որ մարդկութեան վիճակը լաւագոյն կը ռնան ընել. և տեսայ որ գլխաւոր երկու գիտութիւն կայ՝ ուսկից կախմունք ունին միւսերը. ծանօթութիւն մարդկան վրայ, ծանօթութիւն բնութեան վրայ. իմ ընտրածներս ասոնք են: Հոս առանձնացած՝ զանիկայ սովորելու հետ եմ. բայց իմ սիրտս միշտ մարդկանց հետ է, զորոնք կը փափաքիմ աւելի երջանիկ ընել: Իմ փորձառութեամբս է որ զանոնք կը կրթեմ. օր չէ եղած որ չզարմանամ այն բարեաց վրայ զոր երկիրս առատապէս կը պարզենէ մարդուս այս գաւառիս մէջ »: Այս ըսածին հաւաստիք՝ ցուցուց իր բնակութիւնը՝ ուր իր մննդեանը համար բան չէր պակսեր և թէ բնութիւնն ամեն բան այնպէս առատ կու տար՝ զոր սկզբան այն անկոլս տեղէն բնաւ չէր յուսար: Իր խըրճիթը մեր գեղացոց հիւղերուն կը նըմանէր, բայց փոխանակ եղեգանց՝ զանիկայ պատող արմաւենւոյ կանոնաձև տերեները՝ տեսակ մը չքեղութիւն և սիրուն տեսպ մը կուտային: Դրան մուտքը քանի մը քոքոյի ծառերով ձևացած

էր, որք ըստ բաղդի աճելով և իրենց բուները վերի մասէն իրարու հետ միացուցած՝ և գեռ մատզաշ, հովոյն ուժգնութեանը դէմշկարենալով դնել՝ հակառակ դիրքով ծուեր էին: — Թէպէտեւ ճանապարհորդք, ըստ միայնակեացը, այս ծառոյս հարկաւորութիւնը չափազանց կերպով նկարագրած են, սակայն կարծեմ թէ ասոր նման պատուական ծառ մը չկայ այս կողմերս: Այս ընկոյզներուն մէկ հատէն միայն՝ պատուական անօթ մը, ախորժելի կաթ և մնընդարար նիւթ մը կը հանեմ. իր տերեները ինչպէս որ կը տեսնես, իմ բնակարանս ծածկելու ծառայեցին, և դարձեալ կը ծառայեն իրենց ամենայն պերճութեամբը զարդարուած. բայց ամենէն աւելի անոր կը զարմանամ, ինչպէս դու ալ, որ միայն վեց տարուան մէջ այն բարձրութեան հասած է. շատ անգամ պզտի ընկոյզ մ'է, ալիքներէ՝ Ովկիանու ափանց վրայ բերուած, որ այս սքանչելիքը կը գործէ. իսկ աւելի զարմանալին ինծի այս է, որ արմաւենեաց արքային մեծաշուկ բարձրութիւնը, ամենէն ցած թփոց և տնկոց ալ, զոր Աստուծոյ տեսչութիւնը գետնի կանաչութեանը համար ստեղծած է, չվնասելէն զատ՝ կը պաշտպանէ զանոնք: Քոքոյին սատերը դէպէ ՚ի արև կը ձկտին, և անոր ճառագայթից դէմ կը տոկան, և իրենց մշտադալարութիւնը պսակաձև լցու մը իրենց չորս կողմը կը ցոլացընէ: Այս աւազուտ երկիրը, ուր կը տեսնես այն մեծամեծ արմաւենեաց աճիլը, բարեբախտաբար յարմարկու գայ ինչուան նաև դդմենւոյ ալ, որուն օդտակարութիւնը աւելի չափաւոր է, բայց ինծի համար յիրս յիրս շատ պատուական. ես զանոնք ամմաններու տեղ կը գործածեմ. թէպէտ և չեն այնչափ դիմացկուն, սակայն իրենց զանազան մեծութեամբը և ձեերովը՝ զանազան կիրառութեան կը պատշաճին: Քիչ մը հեռուն մանիոգը ցօղունը կ'օւզդէ այնպիսի մթնագոյն կանաչով մը՝ ուսկից կենդանիք կը խորշին, որով իր մահաբեր յատկութիւններէն ալ: Թէպէտեւ ցորենի պէս այն-

քան տճեցուն չէ, սակայն մարդկա-
յին հնարագիտութիւնը մեր կլիմանե-
րուն տակ հանդերձ իր մահացու թու-
նովք անոր տեղը բռնել կու տայ, և ան-
կէց սննդարար կերակուր մը կը ճարէ:
Մորացորենն ալ նոյնպէս պատուական
է և իր մշակութիւնը դիւրին. ձեր կլի-
մաներուն տակ անոր ընծայած ամեն
օգուտները չեն դիւրեր. երբ ջրի մէջ
խմորուի և եղեգին հիւթին հետ խառ-
նուի՝ ըմպելիք մը կը դառնայ, որուն
գործածութիւնը այնքան սովորական
չէ: ինեամն ալ գետնախնձորի և աղա-
մաթզոյ կը նմանի, բնութենէ պատրաս-
տուած հաց մ'է և կրակով համը աւե-
լի կ'ավնուանայ: Այս տեղ երկրագոր-
ծութեան արհեստին ամեն արդիւնքը
և կատարելագործութիւնը մի փնտուեր.
այս երկիրս առանց շատ աշխատութի
պահանջելու ինչ որ կը հասցընէ՝ անկէ
դուրս ուրիշ բան բուսցընել չեմ տար:
կը տեսնես սա անանասը և կը ժպախ.
մինչեռ այս բարեբեր հողէն իր բունը
քանի մը մատ կը բարձրացընէր՝ հազիւ
իրեն պատի օգնութիւն մը ըրած եմ, և
հիմա իր ոսկեգոյն պտղովը և իր դալա-
րագեղ պսակովը նոյն հողը կը զարդա-
րէ: իսկ սա բոյսն որ ամեն օտարական-
ներ կ'անարգեն և դու ալ ոտնակոխ կ'ը-
նես, միւս չորս կողմի բոյսերէն աւելի իմ
կեանքս կ'ապահովէ. վասն զի մը ըրկէն
կը նաև իսկ անդամների, կլիմայիս տապագին
արեէն թոռմիլ. բայց երբ սինաբուին
արմատը լուեմ և ջրի վրայ ցանեմ,
ձկներն յանկարծական մահացու թըմ-
րութենէ մը զարնուած, իրենց խոր-
շերէն՝ գետին երեսը կ'ելլան և կը մեռ-
նին. այսպէս թունաւորուած՝ առանց
վասակար ըլլալու կ'ուտուին: Բոլոր
հոստեղ ժողուած բոյսերս, զոր բնու-
թիւնը առատապէս շնորհած է ին-
ծի, ամենքն ալ իրենց օգուտը ունին:
Տես այն շքեղ և բրդաձև ականները,
որք անթափանցելի ցանկ մը կը ձևա-
ցընեն. իրենց անշարժ կանաչ նիղակ-
ները ոչ միայն իմ արտս վայրի գա-
զանաց որկորստութենէն կը պաշտօ-
նեն, այլ կանեփի պէս՝ չորցած ու դետի

մէջ քայլքայուած, ամենաբարակ և կտ-
կուղ գերձանի տեղ կը ծառայեն, նմա-
նապէս ձկան կարթի, որովայթներ և
ամուր կապեր շինելու յարմար կու գան.
և ինչուան Եւրոպայէն զրկուած կտաւ-
ներու տեղ ալ կրնային փոխանակել,
թէ որ իմ ճարտարութիւնս բնութեան
կանխատեսութեանը հաւասարէր: Այն
տեսակը՝ ինչպէս Բերուի մէջ, կրնայ
ինծի ախորժելի և զովացուցիչ զինի մը
մատակարարել: Մի կարծեր որ ես ալ
անտառաց հիւրերուն նման, արել մը ա-
նալէն վերջը՝ հանգչելու կ'երթամ. հոս
խել մը ծառեր ալ կան որ ծովային
հրէշներուն իւղոյն կամ մեղուաց մոմին
տեղ կը բռնեն: Քուպահիպա ըստածը՝
անուշահոտ իւղ մը կու տայ, կրնամ
քարնահիւպա ծառոյն տերեները ծած-
կող չնարակով սպիտակափայլ մոմ
մը շինել: Բայց թէ որ փոխօրկալից
զիշերները՝ տկար և աւելի զիմացկուն
լոյս մը պէտք ըլլայ ինծի, Ամազոնի և
Բարանայի ափունքներէն եկած քառ-
շուն առածգական խէժ մ'ունի, որ իմ
մատուցներուս մէջ կրնոնի ձև մը տ-
ռած՝ ջրին երեսը կը լողայ և ինչուան
առաւօտ կը վառի: Ո՛հ. մի կարծեր որ
միայնութիւնը ձանձրութիւն բերէ ին-
ծի. Նախախնամութիւնը իմ պիտոյիցս
օգնելով բանի մ'ալ կարօտ ըրած չէ
զիս: Կարենորագոյն տնկոց բազմութե-
նէն՝ գետինը զարդարելու համար ե-
ղածներուն թիւն ալ կրնաս իմանալ,
որոնց շքեղութել և զանազանութեանը
վրայ կը հիսնամ: Եւրոպայի անտառնե-
րուն պէս չէ, որ միշտ նոյն ծառերը կը
տեսնես, հոս պէտք է անընդհատ նոր
անուններ միտք պահել: Զարմանքը ա-
մենսին չողնիր՝ երբ բնութեան ա-
ռարկաներէն առաջ գալու ըլլայ. ուստի
երբ քիչ մ'ատեն այն մեծանիստ և բար-
ձրուղէլ կոյտերը դիտեմ, կը դառնամ
մէյ մ'ալ աչքիս տակ եղած տեսարա-
նին ամեն գիծերը քննելու. և երբեմն
հին ծառ մը օտար բոյսերու ամեն ճո-
խութեամբը ծածկուած՝ այնքան եր-
կար կը զրաւէ իմ նայուածքս, որչափ
որ մարդկան ամենէն հրաշալի տեսա-

բանները։ Տես սա տերևաթափ վայրի որթը՝ զոր քիչ ատենէն մամուռները, վայրի ձարխոտերը, քաքթուսները, պրոմելիանները և քաղաքիոնները փայլուն կանաչութեամբ մը պիտի ծածկեն, նաև իր չորնալէն շատ ատեն վերջն ալ. այս տաքութենէ և խոնաւութենէ ուռճացած բոյսերը՝ ոստերնին վար կ'իջեցընեն, իրենց բունը կը բարձրացընեն, և զարմանալի խառնակութեամբ մը իրենց ծաղիկներն ու տերեները կը խառնեն. իրենց նեցուկ ծառյն չորնալէն շատ ատեն վերջն ալ՝ կենդանի կը մնան, իրքն վկայ ծառին մեծցած տեղոյն. ինչպէս իմ մշակած կարևոր տնկերս ալ՝ օր մը պիտի ըսեն ինծի համար, թէ հոս ապրեցաւ։ Դերը իր խանդակաթ նայուածքը չորս կողմը դարձրնելով աւելցուց. ես գեռ քեզի չյիշեցի Աստուծոյ նախախնամութեան իմ միայնութեանս մէջ ինծի պարզեած ամեն վայեկը։ Հոս տաճար մը չունիմ, բայց եթէ երկնից կամարը. այս անտառներս՝ իմ կամարակապ անդաստակներս են, այս ժայռերն խորան, և մի միայն պաշտօնեայ այս վսեմտաճարիս՝ ամեն օր իմ շնորհակալութեանս ձայները կը հնչեցընեմ։ Երբեմն բարձրածայն ինքնիրենս կ'ըսեմ. երբ Աստուծած տիեզերս ստեղծեց, այս այս կողմն ալ մէկ քաղցր նայուածք մը դարձուց. բոլոր բնութիւնը անով գեղեցկացաւ. գետը իր մոնչիւնը լուց, անտառը իր խիտ թանձրութիւնը պարզեց, բլուրը հովերուն կատաղութեանը դէմդրաւ. աստուծած ային երկրորդ հայեցուածք մ'ալ՝ այս տեղս զրօսանաց բնակարան մը ըրաւ. արել՝ գեղեցիկ ծաղիկներով ծառերը զարդարեց, աշունը զանոնք ամենահամ պտղօք բեռնաւորեց. թուլնները իրենց ձայներով զուարթացուցին անտառը, անսուները խայտացին դաշտերուն մէջ։ «Այս բնակարանը՝ խաղաղութեան ապաստանարան մը ըլլայ, ըսաւ. անմեղութիւնը կարենայ հոս ապաւինիլ. և եթէ օր մը մարդ մը հանդիպի հոս, թող վնտուէ այն մեծ ճշմարտութիւն-

ները, զոր դաշտաց, անտառներուն և բլրոց վրայ ըսի, և որք երկնային ներդաշնակութեամբ մը երկրէս դէպ ՚ի երկինք պէտք է բարձրանան»։

Պրազիլցի գաղթականը՝ ամփոփ լրութենէ մը վերջը, որ անշուշտ աւելի պարզ մտածութեանց դառնալու կը ջանար, շարունակեց խօսքը և ըսաւ. Բայց իրաւունք ունիս. անտառներու մէջ կարևոր բերքեր գտնելէն վերջը՝ ինծի համար աշխարհիս մէջ ամենէն ցանկալի բանն է մարդու մը սրտին մէջ կորսուած կամ մարդկանցմէ մոռցուած առածի մը յիշատակն. ինչպէս որ ընդունելի են փորձ մարդկանց դրժուարին խորհուրդները կամ բարեկամի մը քաղցր խօսքերը, այնպէս ալ հարկ է ժողուել և ընդունիլ այն պըտուղները՝ զոր իմաստութիւնն իսկ կը տղիտանայ։ Ինծի այնպէս կ'երևայ որ այս նոր երկիրներուս մէջ ուր զանազան ցեղեր կը բնակին, պէտք է զամեն մարդ քննել։ Երբեմն տեսնելով հնդիկ և արաբացի ծառերը՝ այն երջանիկ հիւրերը որ մեր գեղեցիկ արմաւենեաց մէջ կը ծաղիկն, ես ինծի կը հարցընեմ, թէ ինչո՞ւ այնչափ կ'արհամարհեն ու չեն քններ վայրի Հնդկին պանծալի իմաստութիւնը. կամ Սևին հեզ միամութիւնը, որ թէ ոչ պատճառաբանութեամբ՝ գոնէ եռանդեամբ սրտի կը սովորեցընէ։ Ես անտարբեր կը հարցընեմ Սևին ալ Հնդիկին ալ, ինչպէս որ կը հարցընեմ գերմանացի զիտնոց, և ծանրաբարոյ երկելի Անգղիացւոց, և մանաւանդ ինծի ամենէն սիրելիներուն, որ է մարդասէր Գաղղիացւոց։

Ուր կրնաս գտնել, ըսէ ինծի, Սևի մը խօսքէն աւելի անոյշ խօսք մը բազմաթիւ ընտանեայ ծեր տիրոջ մը համար.

Երբոր աեսնաս հայրդ և մայրդ՝ որք անկարովք արևուն տակ կը նեղուին, տար զանոնք շրւք տեղ մը, կամ խէ ադամաթզենի մը, ու անոնց մօտ աընկէ, որպէս զի անոր շուքին տակ պաշտպանուին։

Աղէկ չէր ըլլար որ մարդիկ ու կոյն, փղոսկրին և թանկաղին խեժերու

հետ մէկաեղ քանի մը ալ այսպիսի առածներ փնտուէին այն երկիրներուն մէջ ուր պակաս չեն. ասոնք ապրասամ մը կ'ըլլային հոգւոց վէրքերը բժշկելու համար. իսկ անոնք ուրիշ վէրքեր կը բանան: Քիչ օր առաջ, հաւատակ ինձի, երկու խոլոֆ միտքս ձգեցին կոռուի մը մանրամասն պատմութեան հետ լիդուրկոսի օրէնք մը:

Եթէ հանդիպիս վիճողներու, կ'ըսէր տարւօքը պզուկին, կրնաս մէկին կողմը բանել, բայց գոնէ ճշմարտութիւնը լաէ:

Նոյն սե փիլիսոփան է որ քիչ մը առաջ իր մխոտ խրճիթին մէջ իր տղաքը սովորեցընելու ատեն՝ ամենայն իրաւամբ իր երկրին այս առածը կը յիշեցընէր անոնց. վասն զի ամենայն ինչ առատ էր իր շրջակայքը, և յայտնի կ'երսէր որ բնութեան շիզլացած բանն ալ ինքը աշխատանքով հայթայթելու չէր վախեր:

Եթէ մեղքը կը սիրես՝ մի վախնար մեղուներէն:

Դարձեալ ըստ

Ով որ չզթաներու մէջ խածնել կը փորձէ, ուտելու հասկ չունի:

Ծոյին թշուառութեանը համառօտ նկարագիր մ'ալ կ'ընէր ցուցընելով միանդամյն անոր անպիտանութիւնը, հետեւալով.

Ճնճղուկը կորեակը կը սիրէ. բայց գետին չեանիր:

Սակայն իմ թխամորթ իմաստնոյս ամենէն գեղեցիկ առածը այն է զոր ստէպ կը կրկնէր, և իր դէմքին վրայ անոյշ խաղաղութիւն մը կը նկարէր.

Այն չշմարտութիւնը որ սրտէ կը բլուի և մարդուս ճակախն վրայ կը կարդացուի՝ չիշնջուիր:

Զեղի Ամերիկացւոց առածներուն վըրայ խօսեցայ. աւանդ, մեր խեղճ վայրենիները այնքան դժբախտ են որ և ոչ իրենց հարցը իմաստութիւնը պահելու կարողութիւն ունին. անդադար կ'ողբան անոնցմէ ընդունած կեանքերնուն

վրայ. և սակայն դեռ իրենց մեծ անտառներուն մէջ մտքերնին քանի մը գեղեցիկ խօսքեր կը բերեն. հրաշալի գաղափար մ'ունին՝ իրենց անապատները զարդարող Արարցին վրայ. ամենէն թշուառ մարդիկն ալ իրենց վաեմութիւնը կը գտնան՝ երբ իրենց միտքը մինչեւ առ Աստուած բարձրացընեն:

Բայց այս մտածութիւնքը իրենց այնշափ ծանր կ'երևան՝ որ առանց ըմբըռման անոնց վրայ ընդունայնութեամբ վիճելը անվայելուչ կը համարին: Անոր համար ինչպէս սուրբ տապանակ մը այնպէս սրտերնուն մէջ կը պահեն, որ միայն համայնատես աչքը կրնայ տեսնալ: Անոնցմէ մէկը քիչ առաջ ինձի.

« Եղբայր, մեծ ոգին՝ ընտանեկան խօսակցութեան նիւթ ըլլալ չուզեր » ըստ ու լոեց. այս լուսութիւնն է որ այնշափ ճամբորդներ մոլորեց. անաստուած ժողովուրդ բնաւ չկայ:

Նարա-Մունի բարի միայնակեցիին հետ այս խօսակցութիւնները ընելէն քանի մը օր ետքը, նաւը դարձաւ, և հովերը յաջող գանելով չոռնի հրուանգանը արագաբար անցան, որուն ձիւնապատ գագաթը հիանալի կերպով կը վերջացընէր այն մեծատարած Ամերիկայն, որ քիչ ատենէն անհարթ բընութեան մէջէն քաղաքականութեան բոլոր հրաշալիքը պիտի յայտնէ:

Կը շարունակուի:

Ա.Ա.ԽՍՍԱ.ՆՏՐԻՒԱ. ԹԻՒՆԵ

Հոչակաւոր ճանապարհորդ մը, որուն ուսումնական հետազոտութեանց հետ անմոռաց պիտի մնայ նաև բռնական մահուան յիշատակը՝ գիտութեց արձանագրութիւններուն մէջ:

Սակաւակեաց եղեւ թիւնէ, սակայն այն քիչ տարիներուն մէջ՝ երեք անգամ ճանապարհորդեց Ավրիկէի խորերը. և այն ուղեղորութեանց նպատակն էր նորանոր ծանօթութիւններով ճոխացը-